

ՀԱՅՈՑ ՐԱՖՖԻՆ

ԵՒ ՖՐԱՆՍԱՑԻՈՑ ԺԻՒԼ ՎԵՐՆԸ



Առնենք Րաֆֆիի վէպերէն Խենքը (3րդ տպգր. 1931), *և Բանանք* 357րդ էջը, որ վէպին վերջաւորութիւնն է, *և բառ առ բառ արտատարպենք* Հետեւեալ հատուածը որ երազ մը, դադարարային Հայաստանի մը տնտեսական կեանքին նկարագրական նախազուշակումն է :

« Վարդան եւ իր հիւրընկալը գնում էին գիւղի փողոցով : Նրանց մօտից անցնում էին մաքուր եւ պարզ կերպով հագուած շինական կնիկները, իւրաքանչիւրը ձեռքին հիւսելով մի բան, եւ նրանց տղամարդիկը գործարարի հագուստով : Ոչ մէկը անգործ չէր, ամէն մարդ իր գրադմունքն ունէր : Զարմանում էր Վարդանը տեսնելով, թէ որքան փոխուել էր կեանքը, թէ որքան վայելուչ կերպարանք էր ստացել նա : Առաջուան գոեհիկ կոշտութիւնները այլեւս չէին երեւում : Կենսագործող գորութեամբ մի բան էր մնացել անփոփոխ, դա էր հայկական խօսքը — լեզուն :

.....

Վարդանը իր հիւրընկալի հետ այժմ գտնուում էին գիւղից դրսում : Դէպի ամէն կողմը ուր նայում էր Վարդանը, երեւում էին հարուստ ագարակներ, գեղեցիկ այգիներ :

.....

Նրանք անցան մի գործարանի մօտից, որտեղ տախտակներ էին սղոցում : Այստեղ գործում էին գլխաւորապէս մեքենաներ եւ շոգեւորացարանը :

— Այդ ո՞ւմն է պատկանում, հարցրեց Վարդանը :

— Մեր գիւղում ի՛նչ գործարան որ տեսնե-

լու լինէ՛ք, առանձին մարդու սեպհականութիւն չէ, պատասխանեց նրա հիւրընկալը : Գործարանները այստեղ պատկանում են գիւղական համայնքին, ամէն մի գիւղացի մաս ունի նրանց մէջ : Գերանները ստացում են մերձակայ անտառներից, որոնք նոյնպէս գիւղացիների սեպհականութիւն են :

Նրանք անցան սղոցարանից :

— Ահա՛ այդ ահագին շինուածքը, ցոյց տուեց Վարդանի հիւրընկալը, դա պանրագործութեան գործարան է, դա նոյնպէս պատկանում է գիւղական համայնքին :

.....

Նրանք գտնվում են այժմ դաշտում : Հասունացած հունձքը արտերից փաղվում էր, բայց փաղվում է ոչ թէ մանգաղով կամ գերանդիով : Այստեղ նոյնպէս գործում էր մեքենան, որ մեակ հարիւրաւոր մշակների գործ էր կատարում :

.....

Նրանք անցան մի ահագին շինութեան մօտից : դա աղօթիք էր : Այստեղ նոյնպէս հեշտացրած էր աշխատանքը, եւ ջրի փոխարէն գործում էր շոգին : Բազմաթիւ գիւղերի ցորեանը այս հաստատութեան մէջ աղացվում էր, եւ մաքուր ձիւնի պէս սպիտակ ալիւրը :

.....

Դա նոյնպէս պատկանում էր գիւղական համայնքին :

.....

.....

1877ին, թրքեւոտու պատերազմի շրջանին. վէպին գլխաւոր դերակատար հերոսը Վար-

զանն է որ վշտահար՝ կ'երազէ, նշանածին՝ անբազղ Լալային հողաղամբանին վրայ, Ռուսահայաստան ազատանող թրքահայ գաղթականաց Վաղարշապատի գերեզմանատան մէջ, էջմիածնի մօտ:

Վարդան, հայրենի սիրով հրարորբոք, կ'երազէ որ 200 տարի յետոյ, այսինքն 1877+200=2077ին, գաղափարային Հայաստանի մը մէջ կը շրջի, ընկերոջը՝ հիւրընկալին ընկերակցութեամբ, Հայաստանի մը մէջ, որուն յարութեան այդին մեծապէս սատարած է Վարդան՝ իր կուսակից ընկերներովը, տաժանակիր աշխատութեամբ եւ յամառ, յարատեւ ինքնագոհողութեամբ:

Ուրեմն քստ այդ նշանաւոր երազին, 200 տարի յետոյ, այսինքն 2077 բուականին Հայաստանի մէջ,

1 - Ամէն մի ոմն գործարար է, մաքուր եւ պարզ հագուած: Կնիկները ձեռքերին հիւսելիք աշխատանք ունիս, եւ փողոցներուն մէջ անգամ հիւսելով կը քալեն, մինչ տղամարդիկն իսկ գործարարի հագուստ կը կրեն: Որքան փոխուել էր կեանքը, որքան վայելուչ կերպարանք ստացել ևս: Առաջուան գոռիկ կոշտութիւնները այլեւս չէին երեւում: Կենսագործող գորութեամբ մի բան էր մնացել անփոփոխ. — դա՛ հայկական խօսքը — լեզուն էր:

2 - Եւ ոչ մէկը անգործ չէ. ամէն մարդ իրեն յատուկ գրադմունքն ունի:

3 - Ամէն կողմ, մեքենան եւ շոգին են գործում (փոխանակ ձեռական աշխատանքի):

4 - Մեր գիւղում, կ'ըսէ Վարդանի հիւրընկալը, ի՛նչ գործարան որ տեսնելու լինէք, առանձին մարդու սեպհականութիւն չէ: Գործարանները այստեղ պատկանում են գիւղական համայնքին: Ամէն գիւղացի մաս ունի անոնց մէջ:

5 - Սղոցարանի տախտակները ստացվում են մերձակայ անտառներից, որոնք նոյնպէս գիւղացիներու սեպհականութիւն են:

6 - Ահա՛ պանրագործութեան գործարանը. դա՛ նոյնպէս պատկանում է գիւղական համայնքին, կ'աւելցնէ Վարդանի հիւրընկալը:

7 - Նրանք անցան մի սեպհին շինութեան մօտից. դա ազօրիքն էր. այստեղ նոյնպէս հեշտացրած էր աշխատանքը, եւ ջրի տեղ գործում էր շոգին. դա նոյնպէս պատկանում էր գիւղա-

կան համայնքին:

Այս համայնքապատկերը արդի Ս. Հայաստանի տնտեսական կեանքին, յիսուն տարի առաջուրնէ գրուած զարմանահրաշ նկարագրականը չէ՞ միթէ . . . :

Այս պատկերին մէջ, շատ քիչ, քանի մը փոփոխումներ միայն պէտք է ներմուծել քստ ներկայ վիճակին, որպէսզի արդի Ս. Հայաստանի տնտեսական կեանքին յար եւ նման պատկեր մը ունենանք:

1 - Ելեփորակնութիւն կամ քարիւղաշարժ մօթօրներ, փոխանակ Ռաֆֆի երագած շոգեշարժ մեքենաներուն:

2 - Մայրաքաղաքին կից շրջանին մէջ, իրիւր արուարձան, «Նուպարաշէն»ի եւ «ՆորԱրաքիլի»ի նման, գաղքատայոց ներգաղթին համար շինուած կամ շինուելիք շէն աւաններ, փոխանակ Ռաֆֆի երագած հարուստ աղաբակներուն եւ զեղեցիկ այգիներուն:

Այսպէս Ռաֆֆի իր խոհալի Հայաստանին մէջ, անձնական սեպհականութիւնը ոչ միայն ջնջուած կ'երազէ, հապա կը դուշակէ տեսակ մը «մեքենայացում» ձեռնարկ աշխատանքի, որուն հիմա մոքորիգասիոն կ'ըսեն, եւ որ կատարուած իրողութիւն մը ըլլալու վրայ է Ս. Հայաստան, ինչպէս նաեւ Սովետական Ռուսաստանի մէկ ծայրէն միւսը:

Տնտեսական կեանքի այս ահազին յեղափոխութիւնը Ս. Հայաստանի մէջ իրագործուելու սկսաւ 1922-23ին, որով Ռաֆֆի երագած 2077 թուականէն 155 տարի առաջ, :

Չարմանահրաշ դուշակում մըն է ասիկա, քաղաքական - տնտեսական մարզին մէջ, աւելի զարմանահրաշ քան ժիւլ Վերնի դուշակումները գիտական մարզին մէջ, ուր այս վերջինը՝ յիսուն տարի առաջուրնէ դուշակած է օդանւորողութիւնը, իր «Հինգ շաքաք օդապարիկով» վէպին մէջ, եւ ընդծովեայ նաւորողութիւնը, «Քսան հազար մղոն ծովերու տակ» վէպովը:

Յիրաւի սքանչելի նախագուշակումներ երկուքն ալ, թէպէտ տարբեր մարզերու մէջ: Բայց մեր հանճարեղ Ռաֆֆիին նախագուշակումը կը գերազանցէ ժիւլ Վերնին, քանի որ ժիւլ Վերն ծնած, մեծցած եւ ուսում առած է Եւրոպայի է՛ն զարգացած միջավայրին մէջ, ուր գիտութեանց հուժկու յառաջդիմութիւնը եւ առօրեայ կեանք-

քին մէջ յանդուզն իրադործումը բնականոն կրնար նկատուիլ եւ դիւրաւ գուշակուիլ, մինչ Հայոց խեղճ Բաֆֆին, ծնած, մեծցած եւ սուսում առած է կրտավայրենի լուծի մը ներքեւ հիւժող յետագէմ միջավայրի մը մէջ, ուր ամէն ինչ դեռ Միջին Դարու աւատական ժամանակի վիճակին մէջ անշարժ, քարացած մնացած էր, եւ ուր պարզ փոփոխում մը, բնաշրջումն իսկ՝ այնչափ դանդաղ էր, որ դարերու պէտք ունէր, — ո՛ւր մնաց այսպիսի արմատական փոփոխումներու արդիական յեղափոխութիւն մը . . . :

Հետաքրքրական պիտի ըլլար վաւերականօրէն ուսումնասիրել թէ ի՞նչպէս, ո՞ր ուղիով Բաֆֆի հասաւ իր իտէալի Հայաստանին գրականօրէն իսկ այդչափ յանդուզն տնտեսականութեան, վարդանի երազին եզրակացութեան :

Այս մասին Բաֆֆիի մտային զարգացման վաւերագրական մանրամասնութիւնները ձեռք չունիմ որ կարենամ եզրակացութեան մը յանդիլ . — որով հարկադրուած եմ լոկ ենթադրութիւններ ընել, զոր կը համարձակիմ ստորեւ Անահիտի ընթերցողներուն ներկայացնել :

Ամբողջ 19րդ դարու շրջանին, Ֆրանսական Մեծ Յեղափոխութենէն, աւելի ճիշդը, ժան - ժաք Ռուսոյի ընկերային-յեղափոխական գաղափարներուն ծաւալումէն սկսեալ, Եւրոպայի է՛ն յառաջագէմ, կամ յառաջագէմ կարծուած երկիրներուն մէջ, զարգացեալներու ընտրանին, ընկերվարական գաղափարներու դրդամբ՝ որ Եւրոպայի միջնուորտը կը խճողեն, քաղաքական ու տնտեսական նոր յեղաշրջեալ կեանքի մը իղձը կը սնուցանեն, գաղափարներ եւ իղձ՝ որ յանգեցան իրադործմանը նիւթական անկարելիութիւն կարծուած Քարլ Մարքսի շափազանցութեանց . . . :

Հայոց Բաֆֆին ալ, ընդհանուր եւրոպացուց իղձին, երազին խորունկ ազդեցութիւնը անգիտակցարար եւ պարզօրէն կը կրէ, միայն Արեւելքցիի հրեղէն երեւակայութեան օգնութեամբը, եւ իբր Հայկ Դիւցազնի իրապաշտ դաւակը, որ գիտէ է՛ն խուժուժ դժուարութեանց յաղթելով իրականացնել իր իղձն ու երազը, Բաֆֆի յանդուզն ուսումով մը, է՛ն յանդուզն եւրոպացիներէն աւելի բարձր կը սաւառնի կամ աւելի խորը կը սուզուի :

Շատ հաւանականաբար այսպէս է որ Բաֆֆի կը յանգի վարդանի երազին եզրակացութեան, որ անկարելի կարծուած բարենորոգման մը մարմնացումն է :

**

Յօդուածիս իբր հուսկ բան խորհուրդ կու տամ՝ եւրոպական լեզու գիտնալով — հայ վիպագրութիւնը արհամարհող Հայերուն, կարգալ Բաֆֆիի վէպերը, մանաւանդ Կայծերը, Խենքը, Սամուէլը (վերջինը Ֆրանսերէնի ալ թարգմանուած) : Ոչ միայն գիւտը պիտի ընէք ինքնուրոյն օրիանքալիզմի մը, զոր տգէտ Եւրոպացիք կը յամառին արար եւ պարսիկ մատենագրութեանց մէջ միայն փնտոներու, հասպա իրաւունքը պիտի ունենաք ինքնուրոյն քաղաքակրթութեան մը, — աշխարհիս էն հիներէն, եթէ ոչ էն հինը —, Հայոց ինքնադրոշմ քաղաքակրթութեան հետքերը հպարտութեամբ զիմաւորելու . . .

Պօրտո ԵԴ. ՍԱԳԱՅԵԱՆ